

ՏԵՍԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԸՐՈՂԺՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԳԼՈՒԽ Զ.

Ի՞ծշէն պաշտօնին աղնուութիւնը . — (Ա) և պէտք է բժշկին վրայ վստահութիւն ունենալ . — Խարբէքայ բժիշկներ . — Տնահան դեղանոց . — Լամպշէն . — Խնիողին ու գեղբուան հագուստ :

Ա . Ի՞ծշէն պաշտօնին աղնուութիւնը : — Լախարհիս մէջ այնպիսի մարդիկ կը գտնուին, որ չար խրաներ լսելով ու չար օրինակներ աեսնելով՝ աւրուած են : Լայսպիսիները իրենք զիրենք լայն խղձնուանքի տէր ու բան ճանցող սեպելով՝ կրօնքի արարողութիւնները կ'արհամարհեն, կը պարծենան որ իրենք այնպիսի բաներու մէջ չեն մտներ, ու կը կարծեն որ կրօնական պարտքերնին մոռնալով՝ կրնան մէկալ մարդկանց մէ գերազանց ըլլալ : Ի՞այց երբոր մահերնին մօտենայ, լեզունին ու ճամբանին կը փոխեն, մէկէն կը դիմեն այն կրօնքին օգնութեանը որ աւած այնչափ արհամարհեր էին, ու կը ճանշնան որ անիկայ կրնայ իրենց առջեր երկնքի դռները բանալ կամ գոցել : Ի՞ն ատեն քահանան կը վագե կու գայ, բաւական կը սեպէ որ մեղաւորը ըրած յանցանքները խոստովանի . ձեռքը կը վերցընէ արձակում տալու, և մէկ վայրկենի սըրտանց զղմամիք մը մեղաւորին երկարժամանակեայ մեղքերը կը քաւուին, և այնչափ ատեն հպարտութեամբ ու անձնասիրութեամբ կարաընցուցած հոգւոյ հանդարտութիւնն ու յուսոյ քաղցրութիւնը նորեն ձեռք կը ձգէ :

Լոյնպէս կը գտնուին նաև մարդիկ որ բժիշկները կ'արհամարհեն, վրանին կը ծիծաղին ու կերպով մը վճիռ ալ կու տան թէ բժշկութիւնը նոգական գիտութիւն մըն է, և թէ խելացի մարդը պէտք չէ վստահի այնպիսի բանի մը որ արծաթաէր խաթեքաներու գիւտն է :

Ի՞այց մէյմին ալ ծանր հիւանդութիւն մը որ վրանին գայ, ան ատենը բժիշկները անոնց համար մէյմէկ կենդանի նախախնամութիւն կ'երենան, շուտ մը զանոնք կը կանչեն, կը փայփայեն, անոնց գիտութիւնն ու մարդասիրութիւնը կը գովեն, և ան մարդիկը որ առաջ իրենցմէ այնչափ ծաղը կ'ըլլային, ան յիշաչարութեամբ կը վազեն կու գան, զանոնք կ'առողջացընեն :

Պատուենք ուրեմն այնպիսի բժիշկները, որ ազնուամիտ ու վեհանձն ըլլալով, ոչ վրէժինդրութեամբ, ոչ ատելութեամբ և ոչ քաղաքական կուսակցութեամբ ականջնին չեն գոցեր ու սրտերնին չեն խատացըներ : Հիւանդ մարդուն ձայնը լսելուն պէս կը վազեն առողջացընելու ու կենդանացընելու թէ թշնամի ըլլայ իրենց և թէ բարեկամ . հիւանդը միայն հիւանդ ըլլալուն համար իրենց եղայրն է :

Պատմութեանց մէջ բժշկին ազնուութեանը վրայ անմիւ օրինակներ կը կարդացուին : Ի՞իւրաւոր դիպուածներու մէջ կը տեսնուի թէ ինչպէս բժժիշկը իր եղբարցը օգնելու համար ամէն բան կը զոհէ, և միայն աս է փափաքն որ իր պարտքը լաւ կատարէ : Ի՞ծշիկին բոլոր կեանքը հիւանդութիւնները դիտելով ու առողջացընելով կ'անցնի :

Ի՞ծիկները աշխարհքիս վրայ քահանայից պաշտօնին պէս պաշտօն մըն ալ ունին : Ո՞արմնոյ քանի մը հիւանդութեանը յայտնի նշան են . որպէս զիբժիշկը կարենայ իր արհեստը ինչպէս որ պէտք է բանեցընել, ինչպէս որ մարմինիս կը տեսնէ՝ անանկ ալ հոգինիս պէտք է տեսնէ . պէտք է որ բժշկը իր հիւանդին սովորութիւնները, բնաւորութիւնը և բարոյական ուրախութիւններն ու ցաւերը գիտնայ, հիւանդը իրեն բարեկամ ճանշնալով բժշկը՝ սրտին զաղտնիքը պիտի յայտնէ անոր, վասն զի առանց անոր բժշկը ինչ ալ ընէ՝ անօգուտ կ'ըլլայ : Ի՞սանկով բժշկը իր հիւանդին հարկաւ բարեկամու

անոր ընտանեացը խորհրդականը կ'ըլլայ , անոր ուրախութեանցը ուրախակից , վշտացն ալ ցաւակից , և ամէն բան կրնայ իրեն առջեւ զուրցուիլ . վասն զի գաղտնիք պահելը՝ բժշկին համար ամենաեծ յանցանէ է :

Հատ գժուար բան է այնպիսի բը-
ժիշկ՝ մը գտնալ որ իր կրիցը կամ շա-
հուն պատճառաւ մէկ տան մը գաղտ-
նիքը իրաւցնէ դուրս հանած ըլլայ :
Ինդհակառակն խիստ շատ օրինակ ու-
նինք որ շատ բժիշկներ իրենց յայտ-
նուած գաղտնիքը ուրիշի չիմացրնելու
համար ինչուան մեծամեծ մարդկանց
քաջութեամբ դէմ կեցեր են , անոնց
ատելի եղեր ու հալածուեր են : Իսով
կ'իմանանք որ բժշկին պաշտօնը քահա-
նայի պաշտօնին շատ կը նմանի , և ինքն
ալ այնպիսի քահանայութիւնն մը կ'ընէ՝
որով թէ հոգւոյն զուարթութիւնն և
թէ մարմնոյն առողջութիւնը պիտի
պահուին : Իրաւ է որ իր արհեստին
համար օրինաւոր թոշակ մըն ալ կ'ըն-
դունի . բայց մեծ անիրաւութիւն է
ըսելը թէ միայն իր շահուն համար կ'ը-
նէ անիկայ ան ծանր պաշտօնը :

Բ . Ծիէ պէտք է բժշի Նրայ կառակա-
նիւն ունենաւ : — Ո՞արդս որչափ աւելի
փորձ և իմաստուն ըլլայ , այնչափ աւե-
լի ուրիշներուն պատկառելի կ'ըլլայ :
Եյլ որովհետեւ փորձաւութիւնը գի-
տութենէ աւած կու գայ , գիտութիւնն
ալ երկար ու տաժանելի մոտածութեանց
պտուղն է . իմաստութիւնն ալ ժամա-
նակով կ'ըլլայ , վասն զի աղէկ դաս-
տիարակութեան ու մաքուր խղճնուան-
քի պտուղն է , ինչպէս կրնայ մարդ չի
վստահիլ ան մարդուն՝ որուն համար
ամէնքը կը վկայեն թէ գիտուն ու ան-
շահասէր անձ է . ինչպէս կրնայ չմե-
ծարել ան մարդը որ անիսոնջ աշխատան-
քով ուսման ետեւէ ըլլալով , իր գիտու-
թեամբը՝ անցած դարերուն գիտնոցը
ժամանակակից կը սեպուի , անդադար
ամէն բանի մէջ բնութեան պատճառ-
ներն ու գործքերը կը դիտէ , և իր օգ-
տակար մուածութիւնները կը թողու-
միայն անոր համար որ խեղչ հիւանդին

քովը վազէ : Խնչպէս կարելի է չփըն-
տուել ու չմեծարել ան մարդը որ կեր-
պով մը իր կեանքը կը դնէ , որպէս զի
կարենայ ամէն ժամու ամէն ժամանակ
խեղչ մարդկանց օգնութիւն հասնիլ :
Խնուանի գիտուն մարդիկ շատ կան .
բայց անոնք անոր համար միայն գիտու-
թիւն կը սորվին որ իրենք կրթուին ,
մոքերնին բացուի , բան հասկրնան ու
իրենց անձնական զուարժութիւնները
աւելցընեն : Իժիշկը անոնց չնմանիր .
վասն զի գիտութեան ետեւէ կ'ըլլայնէ՝
իր պաշտօնը աղէկ կատարելու համար
է , և թէ որ օգտակար գիւտեր կ'ընէ՝
մարդկութեան օգտին համար է :

Փոխադրական հիւանդութեանց պա-
տիժը ամէն ժողովուրդ ալ քաշած է .
և թէպէտ հիմայ ամենէն ահաւորը
այսինքն ժանտախտը առջնին պէս ամ-
բողջ ժողովուրդներ չարդեր , սակայն
միշտ վախնալով որ եղած տեղերէն նո-
րէն չգայ՝ զգուշութիւնը ձեռքէ չթող-
լու է : Փոխադրական հիւանդութեանց
այնչափ կոտորածները ընելուն զիսաւոր
պատճառն ալ էր աղտոտութիւնը , բա-
ւական հագուստ չունենալը , մանա-
ւանդ աս բանս որ երբոր ժողովրդեան
մը մէջ այսպիսի հիւանդութիւն կ'իյ-
նար քովինները չզգուշանալով անոնց
կը դպչէին , ու հիւանդութիւնը իրենց
մէջ ալ կը տարածուեր :

Ո՞եր օրերը Իսիոյ ու Խըրոպայի մէջ
ամէն տեղ սարսափ ձգեց քոլէւսն կամ
մաղձախտը ու բիւրաւոր մարդիկ ջար-
դեց . այնպիսի ահաւոր ու վտանգաւոր
ատեն ամէն բժիշկ ալ քահանաներուն
պէս ամենայն սիրով կը վազէր կ'եր-
թար հիւանդներուն քովը : Խըրոր
մարդկանց սիրածը այնպէս կը խօտանար
որ ամէն մարդկային զգայմունքները կը
մուռնային , երբոր ընտանեաց սէրն ալ
կը պազէր ու ամէն քաջութիւն կը
թունար , այնպիսի վտանգի մէջ ուրիշ
մարդ չէր տեսնուեր հիւանդին քով ,
բայց եթէ քահանան՝ միսիթարելու ու
օրհնելու համար , բժիշկը հոգալու ու
առողջացրներու համար . ոչ ձանձրու-
թիւն կը նայէին , ոչ հիւանդութենէ

բռնուիլը , ոչ մեռեները իրարու վրայ զիզուած տեսնելը և ոչ վախը թէ իրենք ալ կրնան աս մահաբեր ախտին զոհ ըլլալ : Դաղղիացի բժիշկներ եղան որ իրենք զիրենք վտանգի մէջ դնելով՝ ժանտախտի ատեն Արտանդնուաօլիս ու Արեւելքի այլ և այլ կողմերը գնացին և իրենք զիրենք ժանտախտին հիւթովը պատուաստեցին , որպէս զի բուն իրենց վրայ զգալով անոր ազդեցութիւնը և նշանները տեսնելով կարենան զեղ մը գտնալ : Եւրոպայի հիւանդանոցներուն մէջ կը տեսնես որ ինչպէս բժիշկները իրենց օրինակովը սիրտ կու տան ան սրբակրօն կուսանաց , որ իրենց կեանքը նուիրած են հիւանդները դարմանելու : Ազգատին տնակին ալ կը տեսնես բժիշկն որ ոչ միայն անոր ամէն տեսակ խորհուրդ կու տայ , հապա նաև ստրկով կ'օգնէ այսպիսի ծնողաց որոնց զաւկրները ոչ ուտելու հաց ունին և ոչ հագնելու հագուստ :

Պատերազմներու մէջ շատ անգամ Արագոն բժիշկներ տեսնելով որ վիրաւորներու քովը կեցած անոնց վէճքերը կը դարմանէին , և ամէն վտանգ ացք առած անդամահատութիներ կ'ընէին , պատուոյ նշանը իր կուրծքէն հաներ ու այնպիսի բժիշկներուն կուրծքը կախեր է : Ամէն ազգաց մէջ ալ բժիշկները այսպիսի գեղեցիկ օրինակներ տուած են : Պատուենք ուրեմն այսպիսի մեծ պաշտօնը , ու նայինք որ այսպիսի բժիշկները խարեւայ բժիշկներուն հետ չփաթենք , որ իրենց շահուն համար միայն կը գործեն , և խելքերնին մրտքերնին ան է որ տղէտ ժողովութղը խարեն :

Դ . Խորեխոյ Էծէլինէր : — Արպետ բժիշկը պէտք է որ խորունկ գիտութիւն ունենայ , երկար փորձառութիւն ու ամէնքն ալ վրան վստահութիւն ու համարմնութ ունենան : Այս կատարելութիւնները խարեւայ բժշկի վրայ չեն գտնուիր :

Այս որ այսպիսի ստախօնները ձմարիտ գիտութիւն մը ունենային , զիրենք ցուցընող մարդիկ գտնալու համար քա-

ղաքէ քաղաք ու գաւառէ գաւառ թափառական չեին պտըտիր : Եւ թէ որ իրենց ըսածին պէս այնչափ փորձառութիւն ունին , ինչու համար ուրիշները անոնց տաքը չեն գար : Կյարեւայ բժշկը ստակ միայն կ'ուզէ և անիկայ ձեռք բերելու համար խարելէն զատ ուրիշ բան չգիտեր . անոր համար ամէն խելացի մարդիկ զինքը կ'արհամարհէն , կը փախչին իրմէ , ու անխելք մարդիկ միայն կը ժողովուին քովը :

Հապա Բնչ ըսենք այնպիսի խեղճ ու ագէտ մարդկանց որ հիւանդութիւն մը կամ հիւանդ մը ունենան նէ , փոխանակ վարպետ բժշկի մը գիմելու , կախարդներու և կամ կախարդ կարծուած խարեւաներու կը դիմեն , անոնց աննշան ու ծիծազական նուսխաներուն կը հատան , ու այլազգի ծերու մը կամ պառափի մը հոտած շնչավ փչեն ու փսփրութ զօրաւոր գեղ կը կարծեն հիւանդութեան դէմ : Այսպիսեաց միամտութիւն ու տգիտութիւնը բժշկելը իմաստուն քահանայից կը թողունք :

Դ . Տնական դեղանոյ : — Որովհետեւ ամէն ատեն ու ամէն տեղ դեղավաճառի խանութ գտնելը դիւրին չէ , շատ հարկաւոր է որ ամէն տուն իր կարողութեանը համեմատ իրեն համար մէկ տնակամն դեղանոց մը ունենայ , ու մէջը գտնուին պարզ գեղերը , այսինքն աննոք որ սովորական գործածականներն են՝ որոնց մէջ գլխաւորներն են .

Ի , Վլոր , որ օգին ապականութիւնը մաքրելու համար կը գործածուի :

Ե . Ը աքար , մեղք , մեղրամում :

Շ , Գնեխ , որ մարդուս ներսը կակըղընելու համար տրուած մաքրողականներուն մէջ ամենէն օգտակարն է , վասն զի թէ ներսը կը կակըղընէ և թէ մարմնոյն կազմուածքին ամենսեխն վսաս չտար : Այսպիսի բժշկ կերած խմած զրեխ առնել չըլլար . կերակրոյն վրայ զէթի իրեք ժամ պիտի անցնի :

Շ , Վափուր :

Ե , (Օղի , շաքարօղի կամ բում² , քո-

¹ ՏՀ . Գէ-Գէրի .

² Տեսակ մը սասափիկ օղի է :

նիաք , որ դժուարամարսութիւն կամ ստամբուի աւերմունք իմացած ատեն մարդ կէս մատ որ ասոնց մէկէն խմէ , շուտ մը կ'անցընեն :

Ճ , Ա արդեջուր :

Է , Ա ելիսա կամ պատրինջ ու Քո լոնիայի ջուր , որ մարմրուքի ու ջղի տը կարութեանց դէմ դեղ են :

Ը , Հինայ ջերմի համար :

Թ , Խէժ կամ կոէզ , որ ջրի մէջ դրուելով կը հալի հոյզ մը կը դառնայ ու շատ կակրղցընող է , և կուրծքը կամ կոկորդը կակրղցընելու համար շինուած նիւթերուն ամենուն ալ հիմն է :

Ժ , Գինիի տորտ ու մանիէզիա , որ երկուքն ալ սովորական մաքրողական ներ են . առջինէն կ'առնուի կէս տրամէն ինչուան ութը տրամշաքարջրի հետ խառնած . իսկ երկրորդէն՝ քսան ցորենէն ինչուան կէս ունկի դաղջ շաքարջրով :

Ժա , Ջայ , որ պաղ առած ատենքը թինք բերելու համար կը խմուի :

Ժք , Ա արնջենուոյ ծաղիկ :

Ժք , Կ տաւատի հունտ :

Ժդ , Ա ուշի եղ , որ զուտ խմուելով և կամ շաքարախառն ուտուելով՝ հազը կը կորէ :

Ժե , Շ ատ տեսակ օշարակ :

Ժզ , Կ ուրծք կակրղցընող ծաղիկներ :

Ժէ , Ա չիի դէմ դեղեր :

Ժը , Ա արինջ ու լեմնն :

Ժթ , Ա արգի , ծորի կամ հաղարջի անուշ :

Ի , Ա ցէկ ձերմակ քացախ , ու վարդի քացախ :

Իա , Տ ուղտ . — Լ աշխաշ . — Ա ատուտակ . — Ո սանթրուվենի . — Ա ուլոշ և այլն :

Իթ , Ա անանեխ , որ տաքութիւնը վար քաշելու կը գործածուի :

1 ՏՀ . Գըն :

2 ՏՀ . Զանգ . զանգ արէոդ :

3 ՏՀ . Գըրըմետեր :

4 ՏՀ . Ա լ-Ա լ-Է լ-Է լ գայառը :

5 ՏՀ . Կ ի-Հ ա-Պ է մ :

6 ՏՀ . Կ է լ ի մ մ ի լ լ լ լ :

7 ՏՀ . Մ ի-Ռ է է :

8 ՏՀ . Ե պ է մ ի օ մ է մ :

իդ , Ա միւրակէ , որ կաղինի շափ առնելով սաստիկ փորհարութիւնն ալ կը կորէ :

իդ , Ա պեղանի , ու կտոր մը սովորական խարան :

ին , Ա ն ամէն պարզ դեղերը որ դիւրաւ կը գտնուին ու ամէն մարդ կրնայ ատենին ժողվել ու գործածել , իսկ դեղավաճառի խանութէն գտնելու համար շատ ստակ տալու է :

Ե . Ա ն ե ղին : — Լ անեփէ ու կտաւէ լաթը շատ գործածականնէ . որ տունն որ խնայութեամբ ու խոհեմութեամբ կը կառավարուի՝ աս լաթէն առատ կ'ունենայ : Պիտք է ստէպ ձերմակեղէնը փոխել , վասն զի մաքրութիւնն ու առողջութիւնը ասանկ կը պահանջեն : Լ աթեղէնը ամենսեխն տան մը մէջ պիտի չպակսի , և ասիկայ կանանց հոգալու բանն է :

Զ . Ա ն ի ո ղին ու Գ ի լ ի րուան հագուստ : — Ա յատնի է որ քուն քերելու համար հարկ չկայ որ անկողինը կամ մահիճը փառաւոր զարդարուած ըլլայ , փայտը մահոն , ոսկեզօծ , անկողինը փետրալից ու վերմակները բանած ըլլան . ուտի ամէն մարդ ալ կրնայ առանց աս նիւթերու համազիստ քնանսալ , իմանալով թէ աս բաներս անօգուտ պերճութեան ու փափիութեան պտուղներն են : Շ ատ կակուղ ու սաստիկ տաք անկողի մէջ մարդուս արեան շրջանը կը շուտնայ , սաստիկ կը քրտընի , մարմինը զգալի կերպով կը տկարանայ , օդին քիչ մը պինդ մարմին մը որ վրան դպչի՝ մէկէն կը վնասուի : Ո ճէ որ մէկը փափիութեան վարժի ու յանկարծ թշուառութեան մը մէջ ի յանակ ալ քուն պիտի ըլլայ արգեօք : Ուրեմն լաւը ան է որ մարդ չափաւորապէս պինդ անկողին ու բրդերարձ գործածէ , որ ոչ քրտինք կը պատճառեն և ոչ քրտինք կը բռնեն : Ա ն կողնոյն լաթերը գէթ ամիսը մէյմը անվրէպ պէտք է փոխել : Ա ն կողին մանելու ատեն շապկէն ու վարտիքէն զատ ամէն

1 ՏՀ . Թ ի ր է ա տ :

2 ՏՀ . Մ է հ ւ է մ , Ք ա յ ա գ ա ն :

3 ՏՀ . Ե ս գ է :

բան հանելու է, ու գլուխը գոցելու համար ամենեին զիշերնոց կամ գտակ պէտք չէ դնել, վասն զի անով գլուխը սաստիկ կը տաքնայ և ուղեղը կ'այլայլ : Ի՞նկողնի մէջ պառկելու ատեն կը ընայ մարդ իրեն յարմար եկած զիզքը առնել . բայց նայելու է որ միշտ գլուխը ոտուցներէն բարձր ըլլայ :

Դարտար գաղղիացի բժշկին մէկը կ'ըսէ թէ զիշերը բնական կերպով հան-

գիստ քուն ըլլալու համար հարկաւոր է մարմնոյ ու մոտաց չափաւոր շարժմունք մը, սրտի հանդարտութիւն, լուսութիւն, մթութիւն, չափաւոր տաքութիւն, գաղջ ջրով լուացուիլ, զիւրամարս չափաւոր կերակուր, և մանաւանդ թեթև ըմկելիք : Ծատ զգուշանալու է քուն բերող գեղեր՝ առնելին . ուրիշբան է երբոր բժիշկը ապսպիք :

ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՅԱԽՈՍ ԱՌԱԾՎ

ՃՌԱԳՅ. իր տակը լիս (ւաս) չիտալ :
Մածունայ թան չի, ամէն մարդու բան չի :
Մաշակարի մաշիկը ծակ կը լինի :
Մարդ մարդի իքի (այդի) կտայ, մարդ մարդի պըտուղ չիտալ :
Մարդ մարդի տարտը չեկտել, կէս գիշերին ժամ կը կանչի :
Մարդիս աչքը դուս դայ լաւն այ, քան թէ անունը :
Մեղը ծախողը մատը կը լեզի :
Մի ձեռքը ծափ չիտալ :
Մի ձեռքով երկու ձմերուկ չի բռնըիլ :
Մուկը ծակը չեր մտնում, յախսաւելը պոչչը կապեցին :
Մօտիկ հարեանը լաւ այ, քան հետու բարեկամը :

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԾԱԿ

25 ԴԱՅ ՆԱԽ ՔԱՆ ԶՔՐԻՄՏՈՍ

ՀԱՅԿ

ԱՅս ամենուն որոնք այս մեծահռչակ և մեծագործ անձին անունը իրենց ազգային անուն ունին, պէտք է ծանօթ ըլլայ անոր կեանքն ալ, ինչպէս Ադամայ և Նոյի կեանքը : Հայկ սեփական հայր Հայոց, որդի թօրդոմայ, հսկայից մէջ մեծացաւ, և անոնց մէջ ալ երենելի եղաւ . աշխարհիքիս առաջին բռնաւորէն, Ներքովթէն ազատեց զերկիր, և իր հօրը վիճակովը գոհ եղած՝ աւելի ընտրեց իր յազմութեամբն ալ կրկննոյնը ստանալ և հին յիշատակաց մէջ կենալ, քան յաղթուածին տեղը յափշտակել : Առաջին յաղթող աշխարհի, իր հօրը նման՝ դիւցաղնութենէն վեր գրաւ աշխարհաշինութիւնը և հայրութիւնը . եղայլներուն

և որդւոցը պաշտպան և հոգաբարձու եղաւ ինչ ըլլան մտնը . ամենուն ալ իր խօսած լեզուն իսպանիլ կու տար : — Հայտատան աշխարհին մէջ նոյայ յիշտակարաններէն ետե՝ իր յիշտակարաններն են ամենէն հին . Հայք աւանը, Հայկաշնոր, Հարդ գաւառը, Հայոց ձորը, Գերեզմանք ըստուած տէլլ ուր որ Ներքովթ ընկաւ, և Աստուածաշն բերդը որ աւելի առաջ չինեց : Ծինութենէ զատ՝ Հայկ կարգաւորեց իր ազգին տօմարն, որուն հետ անշուշտ կապուած էր տօնից և յիշտակաց և երկրագործութեան փոփոխմունքներն ալ :

ՀՆԱԴԻՑԱԿԱՆԻՔ

ՀԵՒԵՐԻ ԳԵՐԵՆԱԸ :

ՈՅԵՐԻ ՍԸՆ անդղիացի ճանապարհորդը, Համատան կամ հին Նկեստան քաղցին մէջ, որ Մարտ թագաւորութեան մայրաքաղաքն էր, մօտերս Մեծին Աղեքսանդրի մտերիմ Հեփեստիոնի գերեզմանը գտաւ, որ Քրիստոսէ 324 տարի առաջ մեռած է : Գերեզմանին վրայ արձանագրութիւն մին ալ կայ, որով յիշտակարանին ստաւգութեանը ամէն տարակոյալ կը վերնայ :

ՀԱՆ ԵԼՈՒԿ

Ագր ունի քան զառիւծու
կնջիթն է սուր քան զաղուեսու .
Խաւարասէր որպէս ըզմու
Եւ ձայն անէ զերդ ըշհաւու :

ՅՈՒԵԼՍԻ ՀԱՆԵԼՈՒԿԻ ԷՐ ԶԵՎ